


**ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՅ  
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ**

**ՀԱՅ ՄԱՍՈՒԼԻ ՏԱՐԻ  
2 0 1 9**

**Պ Ա Տ Գ Ա Մ  
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ  
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ**

**ԱՆԹԻԼԻԱՄ**



**ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ  
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ**

**Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան  
Թեմակալ Առաջնորդներուն,  
հոգեւոր դասուն,  
Ազգային Իշխանութեանց եւ  
մեր ժողովուրդի զաւակներուն**

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքին հայրապետական օրինութեամբ, քրիստոնէական չերմ սիրով եւ ազգային վառ ապրումներով կ'ողջունենք Ազգ. Ընդհանուր Ժողովը, Ազգ. Կեղրոնական Վարչութեան Կրօնական ու Քաղաքական ժողովները, Թեմակալ Առաջնորդները, հոգեւոր դասը եւ մեր ժողովուրդի սիրելի զաւակները:

Հոգեւական խոր գոհունակութեամբ կ'ուզենք հասպագել, որ 2003-էն սկսեալ, իւրաքանչիւր փարի մեր եկեղեցւոյ ու ժողովուրդի կեանքին հետ սերդ աղերս ունեցող երեւոյթի մը կամ արժեքի մը նուիրելու Մեր որոշումը՝ Հայրապետական յարուկ պարզամի ճամբռով, մեր ժողովուրդին մօք լայն արձագանգ գրաւ: Ան առիթ հանդիսացաւ գրուեալ գրարուան նիւթին մասին խօսելու, գրելու, քննարկումներ կարարելու եւ զանազան այլ միջոցներով զայն մեր անձնական թէ համայնական կեանքի լուսարձակին գրակ բերելու: Արդարեւ, յարկանշական երեւոյթ մը, զոր կը նկարենք կենսական, առաջին, քննական ու իրապաշտ արժեւորումի ենթարկելու մեր կեանքը իր զանազան բնագաւառներով ու զայն բանալու նոր հորիզոններու. Եւ երկրորդ, ուղիներ որոնելու՝ մեր եկեղեցին վերանորոգման, մեր հայրենիքը հզօրացման եւ մեր ազգը պայծառ ապագայ առաջնորդող:

Վերջերս, Լիբանանի մեր մամուլի պարասիստանարուներուն հետ ունեցած հանդիպումի մը ընթացքին առաջարկուե-

ցաւ, որ ներկայ դարին հոչակենք «Հայ Մամուլի Տարի»: Առաջարկը գրանք տեղին, որովհետեւ, ինչպէս յաճախ Մեր պարգամներուն մեջ շեշտած ենք, հայ մամուլը իր էութեամբ ու կոչումով, գերազանցօրէն առաքելութիւն է: Ահա այս համոզումէն մեկնելով, 2019 դարին կը հոչակենք՝

### **«Հ Ա Յ Մ Ա Մ Ո Ւ Լ Ի Տ Ա Ր Ի»**

Այս առիթով անհրաժեշտ կը նկագրենք նախ հպանցիկ ակնարկ մը նեփել ընդհանրապէս մամուլին ու յագկապէս հայ մամուլի ծագման ու պարմական հոլովոյթին առնչուած կարգ մը հիմնական երեւոյթներու վրայ:

## **Ի՞ՆՉ Է ՄԱՄՈՒԼԸ**

Մամուլը իր ընդհանուր իմաստով կը նշանակէ՝ դպագրութիւն, հրապարակութիւն, դպագրական մեքենայ, դեղեկագրութիւն, դեղեկագրուական ցանց կամ կառոյց: Մամուլ բառով, յագկապէս վերջին քանի մը դարերուն, առաւելաբար կը բնորոշուէր դեղեկագրուական որեւէ օրկան՝ օրաթերթ, շաբաթաթերթ, ամսաթերթ կամ պարբերաթերթ: Իսկ վերջին դասնամեակներուն, մամուլը աւելի լայն հասկացողութեամբ կը ներառէ ինչ որ առնչուած է դեղեկագրութեան. այսինքն՝ դպագրուած մամուլի կողքին, նաեւ ձայնասիփիու, հեռափեսիլ եւ համացանց: Մեր խօսքը հոս առաւելաբար կը վերաբերի դպագիր մամուլին:

Տեղեկագրուական բնագաւառը հսկայ աշխարհ մըն է, ուր մասնաւորաբար ելեկտրոնային մամուլի մարզէն ներս, ամէն օր դեղի կ'ունենան հսկայաքայլ ու աննախընթաց զարգացումներ: Տեղեկագրուական արհեստագիրութիւնը, հակառակ շարք մը վարչակարգերու կողմէ հասպարուած սահմանափակումներուն ու բանեցուող հակակշռին, դարձած է աշխարհի ամենէն հզօր ուժերէն մէկը, նոյնիսկ՝ յեղափոխութիւններ յառաջացնող, արելութիւն հրահրող, իշխանութիւններ դպա-

պալող, կառոյցներ քանդող, դէպքեր այլափոխող, անձեր վարկարեկող կամ՝ հակառակը: Փասբերը պերճախոս են: Նշանները ցոյց կու տան, որ ներկայ ընթացքը կրնայ աւելի ուժեղ թափով շարունակուիլ՝ դեղեկափուական մարզը դարձնելով աւելի՛ դիրական ընկերութեան կեանքէն ներս:

## ՄԱՍՈՒԼԻ ԾԱԳՈՒՄԸ

Մամուլի ծագումը կ'երթայ մինչեւ Ք.Ա. 59 թուականը, երբ Հռոմի մէջ հանրութեան դեղեկութիւններ փոխանցելու փորձ մը եղած է, «*Ազքա Տիուրնա» (Acta Diurna) անունով ծանօթ, պատրու կամ մեքաղներու վրայ կապարուած փորագրութիւններով: Առաջին դպագրուած շաբաթօրեայ թերթը լոյս դեսած է Սթրազուրկի մէջ, 1605-ին գերմանացի ճոհան Քարոլուսի կողմէ՝ «*Կարեւոր և յիշարժան լուրերու ներկայացում» (Relation aller Fürnemmen und gedenckwürdigen Historien) անունով: Ապա, դպագրուած մամուլը հանգրուանային զարգացումով սկսած է դպարածուիլ գլխաւորաբար Ֆրանսայի, Գերմանիոյ, Անգլիոյ, Հնդկասփանի եւ Միացեալ Նահանգներու մէջ՝ դառնալով, ծանուցումներու ու լրադրութեան կողքին, քաղաքական, դնդեսական, մշակութային ու հասարակական խնդիրներու քննարկումի կարեւոր բեմ: Նկատի ունենալով մամուլին հետզհետքէ աճող ազդեցիկ դերը ընկերութեան կեանքին մէջ, պետքական, քաղաքական եւ այլ մարզերու պատկանող կազմակերպութիւններ ու կառոյցներ ունեցած են իրենց մամուլի օրկանները թէ՛ իրենց սկզբունքները դպարելու ու շահերը հետապնդելու եւ թէ համակիրներ սիրաշահելու հեռանկարով:**

Վերջին դպարիներու վիճակագրութիւններուն համաձայն, օրինակ, օրական 93 միլիոն թերթ կը սպառի Չինասփանի մէջ, 78 միլիոն՝ Հնդկասփանի, 70 միլիոն՝ Ճափոնի, 48 միլիոն՝ Միացեալ Նահանգներու, 22 միլիոն՝ Գերմանիոյ մէջ: Իրա-

քանչիւր երկիր մեծ թիւով փափագրուած մամուլ ունի. օրինակ, Անգլիոյ մէջ 100 ամսաթերթ եւ 75 օրաթերթ գոյութիւն ունին. Միացեալ Նահանգներու մէջ՝ 110 ամսաթերթ եւ 95 օրաթերթ: Կարգ մը օրաթերթեր համաշխարհային ճանաչում կը վայելեն թէ՛ իրենց բովանդակութեամբ եւ ազդեցութեամբ, եւ թէ ընթերցողներու որակով ու քանակով. օրինակ, Ռուսիոյ «*Փրաստիս*»ն, Միացեալ Նահանգներու *"The New York Times"*ը, Անգլիոյ *"The Sun"*ը. արաբական աշխարհէն ներս՝ Գահիրէի «*Ահրամ*»ը կամ ֆրանքօֆոնի ծիրէն ներս՝ Փարիզի *"Le Monde"*ը:

## ՀԱՅ ՄԱՍՈՒԾԻ ԾԱԳՈՒՄԸ

Հայ առաջին փափակիր թերթը՝ «*Ազդարար*», լոյս պեսած է Հնդկասփանի Մաքրաս քաղաքին մէջ, Յարութիւն Քին. Շմատունեանի նախաձեռնութեամբ, 1794 Հոկտեմբեր 14-էն մինչեւ 1796, եւ միայն՝ 18 թիւ: «*Ազդարար*»ը գիրական, գրական, հասարակական բնոյթ ունեցած է. փափագրած է ազգային, կրոնական, դաստիարակչական եւ բարոյախոսական բովանդակութեամբ բանասփեղութիւններ, պարմուածքներ, առակներ, Անգլիացի ծանօթ գրողներու գործերէն թարգմանութիւններ, նաեւ Մաքրասի հայութեան մասին կարեւոր պեղեկութիւններ: «*Ազդարար*»էն եփք Հնդկասփանի Պոմպէյ քաղաքին մէջ լոյս կը պեսնէ «*Օճանասպիհուեան*» (1815) եւ Կալկաթայի մէջ՝ «*Հայելի Կալկաթեան*» (1820) եւ «*Ճյեւմարան*» (1821) պարբերաթերթերը:

Հայ մամուլը Պոլիս կը հասնի 1832-ին: Օսմանեան կայսրութեան սահմաններէն ներս, 42 քաղաքներ, յափկապէս Պոլիսն ու Զմիւռնիան, կ'ունենան իրենց հայագրառ մամուլը. իսկ լոյս ընծայուած հայ թերթերուն թիւը կը հասնի շուրջ 650-ի: Արեւմբահայասփանի մէջ՝ Վասպուրականը եւ Տարօնը իսկ

Արեւելահայաստանի մէջ՝ Երեւանը, Ս. Էջմիածինը եւ Շուշին կը դառնան հայ մամուլի կարեւոր կեղրոններ: Հայ Առաքելական եկեղեցին, հայ Կաթողիկէ եւ Աւելարանական եկեղեցիները, ինչպէս նաև Միհրարեան հայրեր, պաշտօնական ամսագիրներուն կողքին զանազան ձեւի ու ծաւալի պարբերաթեր կը հրապարակեն:

Արդարեւ, հայը ուր որ հասպարուած է, հեփամուգ եղած է թերթ հրապարակելու. նոյնիսկ եթէ գապարան չէ ունեցած, դիմած է խմորագիպի. անոնցմ ոմանց կեանքը պայմաններու բերումով եղած է կարճագեւ: Այսպէս, հայ պարբերական մամուլի առաջին հեփքերը կը գտնենք հեփեւեալ քաղաքներուն մէջ.՝ Թիֆլիս (1846), Սինկափուր (1847), Փարիզ (1855), Մուկուա (1858), Թէոդոսիա (1860), Մանչեսթըր (1863), Փեփեսպուրկ (1863), Գահիրէ (1865), Արմաշ (1864), Երուսաղէմ (1866), Հալէա (1868), Պարու (1877), Վառնա (1884), Ժընեւ (1887), Ուէսթ Հոպոքըն, Միացեալ Նահանգներ (1888), Աղեքսանդրիա (1889), Պաղպապ (1890), Աթէնք (1891), Թեհրան (1894), Հռու (1911), Քորֆու (1923), Եթովպիա (1932): Լիբանանի մէջ առաջին պարբերաթերթը լոյս գեսած է 1918-ին Զահլէ. ապա՝ 1921-ին սկսեալ որբանոցներու մէջ, ընդհանրապէս խմորագիպ: Պէյրութի մէջ առաջին զոյգ լրագիրները եղած են «Փիւնիկ» (ապա «Նոր Փիւնիկ») եւ «Լիբանան» 1924-ին. իսկ 1927-ին՝ «Ազդակ», եւ 1937-ին՝ «Զարթօնք» եւ «Արարար» օրաթերթերը: Լիբանանի մէջ լոյս ընծայուած գարբեր բնոյթի պարբերաթերթերուն թիւը կը հասնի շուրջ 250-ի:

Հայ գապագիր մամուլը ներկայութիւն է այսօր հայ կեանքի մայր էջին վրայ՝ թէ՛ Հայաստանի, թէ՛ Արցախի եւ թէ Սփիտքի մէջ: Տպագիր մամուլին առընթեր ծայնասփիւռը, հեռագեսիլը ու ընկերային ցանցը իրենց ուրոյն դերը ունին եւ յաճախ աւելի՛ ազդո՛ գեղեկագուական ճարդարագիրութեան աննախընթաց զարգացումով:

## **ՅԱՏԿԱՆՇԱԿԱՆ ԵՐԵՒՅՑԹՆԵՐ**

Հայ մամուլի ծագումին ու անոր պարմական հոլովոյթին վրայ նեփուած հպանցիկ ակնարկ մը ի յայս կը բերէ շարք մը յարկանշական երեւյթներ, որոնք անհրաժեշտ է որ լուսարձակի տակ առնուին.-

ա) Հայ մամուլի պարմութեան գծով կարարուած ուսումնասիրութիւններուն համաձայն, դպագրուած առաջին հայ մամուլէն մինչեւ այսօր շուրջ 4600-5000 մեծ ու փոքր պարբերականներ հրաժարակուած են: Եկեղեցւոյ, դպրոցի ու մշակոյթի կողքին հայը յագուկ կարեւորութիւն է գուած մամուլին եւ՝ զանազան չափի, ձեւի ու բովանդակութեան թերթեր հրաժարակած: Մեր գուած ամփոփ գեղեկութիւնները պերճախոս կերպով կը վկայեն, թէ հայ մամուլը առանցքային դեր ունեցած է գաղութներու կազմակերպման ու կազմաւորման, հաւաքական յիշողութեան պահպանման ու ազգային ինքնութեան ամրապնդման մէջ:

բ) Հայ մամուլը դարձած է հարազար հայելին ընդհանրապէս մեր ժողովուրդի համազգային եւ յարկապէս գաղութային կեանքին՝ իր էջերուն մէջ լայն գեղ դպալով համարեաբոլոր բնազաւառներուն կապուած գեղեկութիւններու, նկարագրականներու, դէպքերու ու դէմքերու: Ան նաեւ դարձած է գաղութէ գաղութ գեղեկութիւններու ու լուրերու փոխանցման եւ գաղութներու միջեւ փոխ-յարաբերութիւն սպեհող կենդանի, եւ յաճախ միակ կամուրջը:

գ) Հայ մամուլը դարձած է մեր հոգեմքաւոր արժեքներու, ազգային խնդիրներու, կրօնա-քարոյական նիւթերու, հայ համայնքը յուզող մքահոգութիւններու, անցեալին ու ներկային առնչուած կարեւոր դէպքերու ու երեւյթներու արծարծման ու քննարկման եւ նոյնիսկ բանավեճներու հրապարակային բեմ:

դ) Հայ մամուլի ճամբով հայ մարդը իրազեկ դարձած է

արդարքին աշխարհի անցուղարձերուն, հակառակ այն իրողութեան, որ յարկապէս Օսմանեան ու Ցարական կայսրութեանց սահմաններէն ներս եւ Միջին Արևելեան կարգ մը երկիրներու մէջ, հայ մամուլը եւս, գեղական մամուլին նման, ենթակայ եղած է խիստ գրաքննութեան:

ե) Իր հրաժարակած թերթօններուն միջոցաւ հայ մամուլը ընթերցողներուն ներկայացուցած է հայ գրողներուն, եւ նոյնիսկ օքար հանրածանօթ գրողներու երկերը: Ան նաեւ առիթը ընծայած է հայ գրողներուն, իրենց գրական առաջին սփեղծագործութիւնները լոյս ընծայելու մամուլի էջերուն վրայ, այս ձեւով դառնալով դպրոց՝ գրական դաշտ մուտք գործած նոր սերունդներուն:

զ) Հայկական հողէն ու միջավայրէն պոկուած հայու բեկորներուն համար հայ մամուլը դարձած է հայակերպումի դարբնոց՝ հայ լեզուի պահպանումով, մեր հոգեւոր, մշակութային, բարոյական ու ազգային աւանդութիւններուն ու արժեքներուն գործադումով ու պաշտպանութեամբ, ինչպէս նաեւ ազգին գերազոյն իրէալներուն ու երազներուն սերունդէ սերունդ փոխանցումով:

է) Վերջապէս, իր ունեցած բազմակողմանի դերին կողքին անհրաժեշտ է ընդգծել, թէ հայ մամուլը իր պարունակած լայն գեղեկութիւններով ու հայրայթած ճիշդ գուեալներով, կը մնայ վսրահելի սկզբնաղբիր՝ գուեալ գաղութի, ժամանակաշրջանի, կազմակերպութեան, դէպքի կամ դէմքի մը կապուած պրագումներու կամ աշխարհասիրութիւններու համար:

## **ՀԱՅ ՄԱՍՈՒԼԻՆ ԴԻՄԱԳՐԱԲԱԾ ՄԱՐՏԱՀՐԱԲԵՐՆԵՐԸ**

Ինչպէս այլ ընկերութիւններու պարագային, նոյնպէս եւ հայ կեանքէն ներս մամուլին դերը աւելի ծաւալած է ու դարձած առանցքային թէ՛ Հայաստանի եւ թէ Սփիւռքի մէջ: Ինչպէս

միշտ, այսօր աւելինվ, բազմերես է ու բազմանպափակ հայ մամուլին դերը. ահա թէ ինչու զայն բնորոշեցինք որպէս առաքելութիւն: Այս հայեցակեփով կ'ուզենք մօքենալ հայ մամուլին եւ կը սպասենք, որ նոյն այս ինքնահասկացողութեամբ հայ մամուլը մօքենայ ինքնիրեն, ինչպէս նաեւ՝ մեր ժողովուրդը հայ մամուլին: Հեքեւաբար, անհրաժեշտ է, որ հայ մամուլը ներկայ ժամանակներու ու հրամայականներու լոյսին փակ, ինքնաքննութեան ու ինքնարժեւորման գործընթաց մը ճշդէ՝ համապարփակ մօքեցումով եւ իրապաշտ ու քննական ոգիով, որպէսզի կարենայ առաել պարասխանագուութեամբ ու յանձնառութեամբ շարունակել իր առաքելութիւնը: Այս սպասումով ու հետանկարով, կ'ուզենք կարգ մը երեւոյթներ, մրահոգութիւններ ու մարդարաւերներ մագնանշել .-

1) Հայ մամուլին կոչումը առաջին հերթին փեղեակ պահել է մեր ժողովուրդը ներգաղութային, ներազգային ու միջազգային գլխաւոր լուրերուն ու անցուղարձերուն: Բնականաբար, իր այս պարասխանագուութեան մէջ մամուլը պէտք է ըլլայ իրապաշտ ու անաշառ, իր էջերուն վրայ հարազար կերպով ներկայացնելով լուրերը եւ պեղ փալով նախընդրաբար այն լուրերուն, որոնք կենսական են ու այժմէական եւ ուղղակիօրէն կամ անուղղակիօրէն առնչութիւն ունին մեր ժողովուրդին հետ: Հայ մամուլը կանոնաւոր ու գնահապելի կերպով կը շարունակէ իր լրագուական դերը՝ յարաբերաբար գուեալ օրաթերթի կամ շաբաթաթերթի ծաւալին ու առաջնահերթութեան:

2) Համաշխարհայնացած ներկայ աշխարհը իր փեղեկագուական լայնածիր ցանցերուն ու լրագուամիջոցներու ճամբով վերածուած է, ինչպէս յաճախ կը շեշշուի, փոքր գիւղի մը, ուր ամէն մարդ, եւ կայծակնային արագութեամբ, ամէն բանէ փեղեակ կը դառնայ: Անհրաժեշտ է որ հայ մամուլը նոյն արագութեամբ քայլ պահէ միջազգային մամուլին հետ, ներ-

գրաւելու համար ընկերային համացանցին մօպէն հեփեւող իր ընթերցողը: Սակայն, յաճախ գարօրինակ գեղեկութիւններով լեցուն միջազգային մամուլին նկադմամբ հարկ է ըլլալ չափացանց զգուշաւոր: Հայ մամուլը կոչուած է մեր արժեքներու ու ըմբռնումներու մաղէն անցընելու այն լուրերը, որոնք վնասակար են մեր ազգային ինքնութեան եւ ընդհանրապէս խոփոր կը համեմափին հայ մարդու բարոյական ու հոգեւոր արժեքներուն: Յիշեալ երկու գարածքները իրարմէ հեռացնելը ճիշդ չէ, եւ փաստօրէն՝ անկարելի: Հայ մամուլին դերը ներդաշնակ ու օգրաշափ հաւասարակշռութիւն սպեղծել է:

3) Հայ մամուլը իր սովորական դերէն անդին պէտք է դառնայ դպրոց յափկապէս հոն, ուր չկայ հայակերպումի, ազգակերպումի ու հայրենակերպումի լծուած հայ դպրոց, ինչպէս նաև բոլոր անոնց համար, որոնք պայմաններու պարբադրանքով հեռու մնացած են հայ դպրոցի հայաշունչ մթնոլորդին: Կանուխ գարիքէն հայ մարդու կազմաւորման փուլերուն վրայ դրական ազդեցութիւն ունենալու հեռանկարով, անհրաժեշտ է նախաձեռնել եւ զարգացնել մանկապարանեկան մամուլի հրաժարակութիւնը: Հայ մամուլը պէտք է նաև դառնայ՝ հայ լեզուի, հայ գրականութեան, հայոց պարմութեան, հայ դափի ուսուցիչ, ընթերցողներուն փոխանցելով հիմնական գիրելիքներ ու գեղեկութիւններ նշեալ մարզերուն շուրջ: Թերթօնի վերադարձը կը նկադինք էական. կարգ մը օրաթերթերու նախաձեռնած «յաւելուած» ները եւս կրնան նպաստել այս ուղղութեամբ: Յիշեալ նիւթերը այնպիսի ձեւով հարկ է ներկայացնին, որ ըլլան ամփոփ, հասկնալի ու գրաւիչ, որպէսզի ընթերցողը չբաւարարուի միայն թերթին վերնազրերը կարդալով եւ կամ միայն առաջին էջը աչք անցընելով:

4) Հայ մամուլը նաև դաստիարակիչ դեր ունի: Այսպէս եղած է հայ մամուլը. այսպէս պէտք է ըլլայ մանաւանդ այսօր,

բնականաբար փարբեր մօքեցումներով ու շեշտաւորումներով՝ երբ ապազգային ու ապաբարոյ առուներ սկսած են հոսիլ հայ կեանքէն ներս: Սակայն, հայ ինքնութեան կազմաւորման ու առողջ պահպանման իր կարեւոր դերին մէջ հայ մամուլը զգոյշ պէսքը է ըլլայ, որպէսզի չխրպչեցնէ նոր սերունդը, անոր եւ ներկայ ընկերութեան միջեւ բաժանման գիծեր քաշելով: Նման մօքեցում կրնայ նոր սերունդը հեռացնել ո՛չ միայն հայ մամուլէն, այլ նաև՝ հաւաքական հայ կեանքէն: Իր դաստիարակիչ դերին մէջ հայ մամուլը կրնայ հետաքրքրական ու աշխոյժ հարթակ դառնալ հայ եւ օրար արժեքներու ու հայեցակեփերու երկխօսութեան ու այդ ճամբով՝ հայու ինքնութեան առաւել բիւրեղացման ու հարստացման:

5) Հայ մամուլը լայն չափով ենթակայ ըլլալով անհայտական, կուսակցական կամ պէտքական ուղեգիծներու, միշտ խուսափած է նոյնիսկ նուազագոյն ինքնաքննադարութեան փեղ փալու իր սիւնակներէն ներս: Սա բնական երեւոյթ է: Սակայն, ծայրայեղ զգուշաւորութիւնը հայ մամուլը կրնայ առաջնորդել կաղապարուած մօքեցումներու, զմոսուած մքածումներու ու դոկտորաթիք կեցուածքներու, որոնք չեն նպաստեր որեւէ բնոյթ կամ նպագակ ունեցող կառոյցի վերանորոգման ու զարգացման եւ ընդհանրապէս ընկերութեան յառաջդիմութեան: Հայ մամուլին դերը աւելի կը հզօրանայ ու իր հմայքը աւելի կը ծաւալի՝ երբ քաջալեր հանդիսանայ բազմակարծիքութեան, դառնայ խթան հայ քաղաքական մքքի զարգացման, ըլլայ համապարփակ ու հաւասարակշռուած իր մօքեցումներուն ու արժեւորումներւն մէջ, երբ քաջալերէ մեր թերութիւնները սրբագրելու ձգվող շինիք քննարկումները իր էջերուն վրայ, վերջապէս երբ դառնայ ժողովուրդին ձայնը ու կամքը արդայայդող վսփահելի ու ազդու միջոց:

6) Հայ մամուլը իր էութեամբ ու կոչումով առաքելութիւն

ըլլալով, կոչուած է վերանորոգ յանձնառութեամբ ջափագովը հանդիսանալ մեր ինքնութեան էական փարրերը կազմող՝ հոգեւոր, բարոյական, ընկերային, մշակութային ու ազգային արժեքներուն ու աւանդութիւններուն, իպէալներուն ու խորհրդանիշներուն: Այս ուղղութեամբ, յափուկ առիթներով յօդուածներու կամ յօդուածաշարքերու հրաժարակութիւնը, մըրցանքներու կազմակերպումը եւ այլ նմանօրինակ նախաձեռնութիւնները կրնան բարերար դեր ունենալ: Մեր կեանքի ներկայ պայմանները այնպիսին են, որ հայ մարդը, մանաւանդ պարանին ու երիտասարդը, մնայուն կերպով հաղորդ է կայքէջներու ճամբով պարզուող ներկայ ընկերութեան յոռի երեւոյթներուն: Հայ մամուլը իր կայքէջին միջոցաւ, հայ մարդուն ունեցած անմիջական կապը ընկերային ցանցին հետ ճիշդ կերպով օգպագործելով, կրնայ արթուն պահակը դառնալ մեր արժեքներուն: Այս աշխափանքը հարկ է որ կազմակերպուի մասնագիրական եւ մանկավարժական յափուկ մօքեցումներով:

7) Հայ մամուլը պէտք է դառնայ հալ լեզուի պաշտպան: Խորապէս մրահոգ ենք հայ լեզուին նահանջով: Արեւելահայերէնի աղաւաղումը Հայաստանի մէջ՝ օդար բառերու ու դարձուածքներու լայն գործածութեամբ, եւ արեւմրահայերէնի գործածութեան նուազումը Սփիտքի մէջ, մեր լեզուն արագ ընթացքով կ'առաջնորդեն դէպի նահանջ: Հայ լեզուի առողջ պահպանման ու պաշտպանութեան մեր հաւաքական ճիզին առաջին ճակապի վրայ կը գրնուի հայ մամուլը: Ահա թէ ինչու անհրաժեշտ է, որ հայ մամուլը նախ խսդապահանջ ըլլայ ինքնիր նկագմամբ, զգոյշ ըլլալով իր էջերուն վրայ յաճախ երեւցող լեզուական թերիներէ:

8) Յեղասպանութեան, Արցախի եւ ընդհանրապէս ազգային պահանջապիրութեան գծով հետզհետէ ծաւալող ապարե-

ղակապուութեան դէմ պայքարելու պարասիանագուութիւնը ունի հայ մամուլը: Հետեւաբար, անհրաժեշտ է որ հայ մամուլը Հայաստան-Վրցախ-Սփիւռք զօրակցութեամբ եւ Եռամիասնական ծրագրուած աշխատանքներով հակազդէ թէ՝ օքար պետական եւ թէ գեղեկագուական օրկաններու ու ցանցերու կողմէ հայկական հարցերու եւ թեմաներու շուրջ կիրարկուող հսկայական ապագեղակագուական արշաւներուն՝ միաժամանակ պարզելով պարմական իրողութիւնները եւ պաշտպանելով մեր իրաւունքներն ու կեցուածքները:

9) Մամուլին սպանձնած նշեալ պարտաւորութիւնները, ինչպէս նաեւ մեր սպասումները իրմէ, զայն կը մղեն հայ կեանքէն ներս սպանձնելու, որոշ իմաստով, առաջնորդողի դեր: Վրդարեւ, հայ մամուլը լոկ եղածը կամ գեանուածը փոխանցողի կրաւորական դերին մէջ պէտք չէ ըլլայ. սոսկ մեր կեանքի հայելին պէտք չէ դառնայ. այլ՝ մեր կեանքի յերինները գեանելու իմաստութիւնն ու արթնութիւնը, եւ զանոնք սրբագրելու քաջութիւնն ու պարտաւորութիւնը պէտք է ունենայ: Եւ աւելին, սպասելի է որ հայ մամուլը, նոր սերունդները մեր արժեքներով դասպիարակելով, մեր լեզուին, աւանդութիւններուն ու իշխաններուն պաշտպանը ու ջարագովը դառնալով, յուշարի, քննադապողի, սրբագրողի եւ ուղղութիւն գուտողի անաշառ դերին մէջ ըլլայ՝ հեռու միաբեւեռ մօքեցումներէ ու մակերեսային դաստումներէ:

10) Հայ մամուլին առաքելութեան անբաժան մասը կը կազմէ զաղութի, ազգին ու հայրենիքին ամբողջականութեան պահպանումը ու միութեան ամրապնդումը: Երբեմն սակայն, մամուլը, գաղափար թէ համացանցային, կը գործէ իր կոչումին հակադիր ուղղութեամբ, գեղ գալով՝ անհանդուրժողութիւն սերմանող, լարուածութիւն յառաջացնող, հին վերքեր գրգռող ու բեւեռացումներ սպեղծող նիւթերու ու մօքեցումներու: Հայ մամուլը պարտաւոր է հեռու մնալ նման վարառողջ մթնո-

լորփի սպեղծումն: Այսօր խիստ անհրաժեշտութիւնը կը զգացուի, որ Հայաստան-Վրցախ-Սփիւռք եռամիասնութեան ձեւաչափով հայ մամուլը դառնայ լուրջ, իրափես ու համապարփակ քննարկումներու հարթակ՝ արծարծելով համահայկական օրակարգեր եւ ճշդելով անոնց լուսաբանման եւ վերլուծման հիմնական ուղղութիւնները:

11) Հայ մամուլը հեռու պէտք է մնայ մանաւանդ, այսպէս կոչուած «ղեղին մամուլ»: Մեր բարոյական ու ազգային արժեքներուն հետ խոփոր համեմափող լրագրական այս յորի երեւոյթը, դժբախտաբար, սկսած է տեղ գրնել մասնաւորաբար ընկերային ցանցերու վրայ գրնուող լրագրուամիջոցներու մէջ: Արդարեւ, ընկերային ցանցերու անհակակշիռ ազագրութիւնը, կայքէջային մամուլը վերածած է անպարասխանագրու արգայայգրութիւններու եւ ապագեղեկագրուութեան տեղ դրուող, ինչպէս նաև դէպքեր չարափոխող ու դէմքեր վարկաբեկող կամ վճարումով վարկ ու գնահապանք գնող, բարոյական սկզբունքներէ զուրկ մամուլի: Մամուլի ազագրութիւնը, որ ներկայ ընկերութիւնները կառավարող հիմնական սկզբունքներէն մէկն է, հարկ է ճիշդ ըմբռնել ու կիրառել: Սանձարձակ ազագրութիւնը անպարասխանագրուութեան վերածուելով, կը դառնայ աղքիւր չարիքի: Անհրաժեշտ է որ հայ մամուլը գործէ ազագր մթնոլորփի մէջ՝ հեռու ամէն տեսակ ներքին թէ արգայաքին կաշկանդումներէ: Սակայն, պարասխանագրու ու հաշուեցու ազագրութիւնը պէտք է ուղեգիծ դառնայ հայ մամուլին:

12) Ինչպէս առաքելութեան կոչուած եկեղեցին ժողովուրդին փանողը եւ անոր արժեքները ու նպագակը կենսագործողը հոգեւորականն է, նոյնպէս ալ մամուլը առաքելութեան վերածողը մամուլի մշակն է՝ խմբագիր, լրագրող, թղթակից կամ աշխագակից: Առանց իր մշակին նուիրեալ աշխագանքին, մամուլը կը կորսնցնէ իր ինքնութիւնը ու կոչումը, իր

որակն ու նպագրակը: Մամուլի սպասարկուներուն նկադմամբ երբեմն կիրարկուող ապօրէն միջոցառումները՝ հալածանք, արգելք, բանդարկութիւն ու նոյնիսկ սպանութիւն, խսքօրէն դադապարփելի են: Մամուլի մշակը կոչուած է ազաք միջավայրի մէջ եւ բարձրագոյն ասպիճան պարասիանագուութեամբ կադարելու իր առաքելութիւնը՝ ըլլալով հաւաքարիմ, արդար, առողջ, թափանցիկ, իրավես, շինհի իր աշխագրանքին մէջ: Անցեալին ունեցած ենք, այսօր եւս ունինք, հայ մամուլի առաքելութեան նուիրուած նման մշակներ:

13) Ներկայ օրերուն հայ մամուլը կը գիտնուի լուրջ մրահոգութիւններու ու մարդահրաւերներու դիմաց: Տպագիր մամուլին նկադմամբ հետզհետքէ աճող անդարբերութիւնը, որ միջազգային երեւոյթ մըն է, նաև հայ դպագիր մամուլը մարդնած է լուրջ դժուարութիւններու: Վրդարեւ, դպագիր մամուլին էջերուն նուազումը, անոր բովանդակութեան կրծագումը ու որակի անկումը, օրաթերթերու շաբաթաթերթի վերածումը, ընթերցողներու թիւին նօսրացումը, կարգ մը մամուլի օրկաններու փակումը եւ հետզհետքէ զզացուող խմբագիրներու ու լրագրողներու պակաաը մրահոգի երեւոյթներ են: Այս բոլորին կողքին, հայ մամուլին դիմագրաւած գնդեսական դժուարութիւնները փաստօրէն հայ մամուլին համար սրեղծած են լուրջ դպագնապ: Եթէ ուրիշներուն համար մամուլը եկամուգի աղբիւր է ու շահաբեր ձեռնարկ, իր ողջ պարմութեան ընթացքին հայ մամուլը երբեք այդպէս չէ եղած եւ չէ այսօր: Հայ մամուլին առաքելութիւնը վերականգնելու ու առաւել հզօրացնելու համար անհրաժեշտ է զայն դարձնել գնդեսապէս ինքնաբաւ: Տնդեսապէս նեցուկ կանգնիլ հայ մամուլին կը նշանակէ՝ զարգացած, արակ ու փորձառու խմբագիրներ ու լրագրողներ ունենալ, որակաւոր բովանդակութեամբ ու մեծալթի էջերով մամուլ ունենալ, մեծ թիւով ընթերցողներ ունենալ եւ հայ մամուլի հայակերպ, ազգակերպ ու հայրենակերպ առաքե-

լութիւնը աւելի՝ ծաւալել: Արդարեւ, ներկայ փարին հոչակելով **Հայ Մամուլի Տարի**, այլ յիշեցումներու կարգին, նաեւ հայ մամուլը նիւթապէս ինքնաբաւ դարձնելու հրամայականը կ'ուղենք կարեւորութեամբ յանձնել մեր ժողովուրդի ազնիւ ուշադրութեան:

Այս առիթով Մեր աղօթքներուն մէջ կը յիշենք անցեալի այն բոլոր խմբագրապետները, խմբագիրները, լրագրողները ու ընդհանրապէս մամուլի մշակները, որոնք իրենց ամուր հաւաքքով ու նուիրեալ աշխարանքով հայ մամուլին առաքելութիւնը պարասխանափութեամբ կենսագործեցին նոյնիսկ մեր կեանքին ամենէն մռայլ պայմաններուն մէջ: Բի՛ր յարգա՞նք անոնց:

Հայրապետական Մեր օրինութիւնը ու բարձր գնահավանքը կը յայդնենք մամուլի բոլոր սպասաւորներուն, որոնք, հակառակ բազմազան ու այլազան դժուարութիւններուն, հաւաքարմօրէն կառչած կը մնան իրենց կոչումին: Բի՛ր պատին իրենց:

Ներկայ փարին **Հայ Մամուլի Տարի** հոչակելով կոչ կ'ուղենք.—

— Մեր թեմակալ առաջնորդներուն, ազգային իշխանութիւններուն, մեր քոյր կազմակերպութիւններուն ու հայ մամուլի օրկաններուն՝ հանդիսութիւններու, սեմինարներու, համագումարներու, դասախոսութիւններու, ցուցահանդէսներու կամ հրաքարակութիւններու ճամբով, լուսարձակի փակ բերելու հայ մամուլին եզակի կարեւորութիւնը մեր ժողովուրդի կեանքին մէջ:

— Հայաստանի մէջ պետական, իսկ Սփիւռքի մէջ համայնքային պարասխանափուններուն, գործնական միջոցներով նեցուկ կանգնելու հայ մամուլին՝ շեշտելով անոր վիճակուած բազմակողմանի դերը:

– Մեր ունետք ազգայիններուն, հայ մամուլին փրուած պատրահական նուիրագրուութիւններէն անդին, յագուկ հիմնադրամներ հասպագելու՝ հայ մամուլին արդիականացման եւ ընդհանրապէս վերակազմակերպման սաբարող ծրագիրներու իրազործման:

– Խմբագիրներու ու լրագրողներու պատրաստութեան ու վերատրակաւորման յագուկ դասընթացքներ հասպագելու, յագրկապէս Սփիտքի մէջ: Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը պատրաստ է նման նախաձեռնութեան դիմելու՝ գործակցութեամբ հայ մամուլի պատրասխանապուներուն:

– Մեր ժողովուրդի բոլոր զաւակներուն, հեռու մնալու կայքէցերու ճամբով հրամցուող ընդհանրապէս անորակ ու անդիմագիծ մամուլէն, եւ իրենց ամուր կապուածութիւնը գործնապէս արդայայգելու դպագիր հայ մամուլին նկարմամբ, բաժանորդագրուելով եւ հաղորդ դաշնալով անոր բովանդակութեան:

Մեր ջերմ մաղթանքն է, որ հայ մամուլը վերանորոգ նախանձախնդրութեամբ ու նուիրումով շարունակէ իր առաքելութիւնը:

Հայրական օրինութեամբ ու սիրով,

Աղօթարար՝



**ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ  
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅՑ**

1 Յունուար, 2019  
Անդիլիս, Լիքանան